

Դմիւկոս հսկային գերեզմանը Պօլսոյ նեղուցին վրայ՝ Եռուշա տաղը ըսուած լեռը, որուն երկայնութիւնն է 66 ոտնաչափ : Քունաց պատմիչներուն խօսքին նայելով՝ Դմիւկոս արգոնաւորդաց մէկն է, որ Պողիտեկիսին հետ կուռելով՝ զարնուեր մեռեր է և հոն թաղուեր է . իսկ Տաճիկները Քեսու նահապետին գերեզմանն է կ'ըսեն, ու զանազան առասպելներ կը պատմեն վրան :

Հսկայ մարդիկ սովորաբար բարակ ու տկար կ'ըլլան, և գլուխնին պըզտիկ : Ոմանք կ'ըսեն թէ զանազան կրթութեամք և դեղերով կընայ մարդուս հասակը երկըննալ : Պէրքլէյ անգղիացի եպիսկոպոսը որբ տղայ մը սնուց կ'ըսեն անանկ ուտելիքով որ 7 ոտնաչափէն աւելի երկընցաւ, ու 20 տարուան մեռաւ : Ուրիշ թերթի մէջ կըտեսնենք գաճաճները :

Վաղ ու հօրուժ չգելու սովորութեան :

Հու և նոր սովորութիւններու մէջ ամենէն աւելի փոփոխականներէն մէկը եղած է՝ մազ ու մօրուք ձգելու սովորութիւնը :

Դսիացիք, Դքրիկեցիք ու Եւրոպացիք ալ չին ատենը, բաց ՚ի Քոյներէն ու Հռովմայեցիներէն, երկայն մազ կը թողուին . և Դսիայի մէջ երկայն մազ ձգելու սովորութիւնը ընդհանրապէս ինչուան Դրաբացւոց զօրանալու ատենը տեղ կ'ըսեն :

Հայոց հին ատեն երկայն մազ ունենալը յայտնի է մեր ազգային պատմութիւններէն . բայց կ'երենայ թէ քրիստոնէութենէ ետքը կարծըցուցին : Դռանները կ'երենայ թէ տղոց գլուխը կ'ածիլէին, և միայն ցցունք մը ու ետեի կողմը երկայն մազ կը թողուին . ասոր յիշատակութիր Դուզանդէն ունինք որ կ'ըսէ . Դպ նա

” (Դրտաւազդ որդի Ա աչէի) ’ի տիոց տղայ, և ըստ մանկութեանն օրինի, ըստ կրօնից Հայոց՝ որպէս օրէն եր զգլուխ մանկտոյն, սոյնպէս ՚ի ժամանակին գերծեալ էր զգլուխ մանկանն Դրտաւազդայ, և ցցունս էր թողեալ և գէս արձակեալ, :

Պարսից և Պարթեաց թագաւորները ինչուան շինծու երկայն մազ կը դնէին գլուխնին : Հռովմայեցիք իրենց հասարակապետութեան վերջերը ու կայսերաց ժամանակը Դսիացւոց պէս մազերնին գանգուը՝ կ'ընէին, ու հոտաւէտ եղերով կ'օծէին :

Հին Դաղղիացւոց մէջ երկայն մազ ունենալը պատուոյ և ազատութեան նշան էր, ուստի ծառաները մազերնին կ'ածիլէին . իսկ եկեղեցականները զարդասիրութենէ ազատ մնալու համար՝ բոլոր մազերնին կ'ածիլէին, ու մինակ պղտի փունջ մը կը թողուին : Դպ սովորութիւնն ալ ունէին որ իրենց մազերուն վրայ կ'երդուըննային Դաղղիացիք, ինչպէս հիմա իրենց պատուոյն վրայ կ'երդուըննան . ուստի մէկուն մազերը կտրելը՝ պատուէն զրկելու և նախատանաց նշան էր : Ու երկու հոգի իրարու հետխօսք դրած ըլլային անըզդամութիւն մը ընելու, զասոնք պատժելու համար իրարու մազը կտրել կուտային : Դաղղիայի մէջ ինչուան Փրանկիսկոս և թագաւորին ժամանակը երկայն մազ ձգելու սովորութիւն կար . բայց որովհետեւ թագաւորը գլխուն վրայ վերք մը ունէր՝ իր մազերը կտրել տուաւ . մեծերն ալ թագաւորին հետեւցան, ժողովուրդն ալ մեծերուն :

Դքեւմտեան եկեղեցւոյ կրօնաւորներն ու քահանաները ընդհանրապէս կը խուզեն իրենց մազը . իսկ արեւելեան եկեղեցեաց քահանաները սովորաբար երկայն մազ կը թողուն :

Դօրուքը որ խոհեմուն և իմաստութեան նշան սեպուած է՝ հին ա-

տեսի մարդիկը ընդհանրապէս ինչպէս որ բնական կերպով կը բուանէր՝ անանկ կը թողուին. ուստի ՚ի սկզբանէ ՚ի վեր մօրուքը հայոց, հրէից, լրաբացւոց, (Ծ)ամարաց, Պարսից և Հաճկաց մէջ յարգի եղած է : Ո՞ի այն հիներէն Երիպտացիք և ուրիշ քանի մը ազգեր մօրուքը աւելորդ բան սեպելով կը կտրէին : Յոյները, Տրոյիացիք, լատիններն ալ կը թողուին որ մօրուքնին աՃի : Հոմերոս շատ անգամ կը յիշէ Ոդիսեսին, Դիոմեդէսին, հեկտորին և Պիրիամոսին մօրուքը . Ա իրգիլիոս ալ կը յիշէ Ո՞եսանկիոսին մօրուքը՝ որ ամբողջ կուրծքը կը գոցէ եղեր :

Յոյնք մեծին լցեքսանդրի ժամանակը բոլոր մօրուքնին ածիլեցին. թէ պէտ դրամներու վրայ նաև լցեքսանդրին հօրը՝ Փիլիպպոսին, ու իրմէ ալ առաջիններուն դէմքերը առանց մօրուքի են : Լրեղայի պատերազմին ատենը լցեքսանդր իրեն մօրուքն ու մազերը բոլորովին ածիլել տուաւ, զօրքերուն ալ հրամայեց որ անանկ ընեն, որպէս զի թշնամին բռնելու տեղ չգտնէ . աս սովորութիւնը Ո՞ակեդոնիայի մէջ երկար ատեն մնաց . բայց Պտղոմէոս ու անոր յաջորդները նորէն սկսան մօրուք թողուլ :

Հռովմայեցիք որ հռովմայ շնութեան ինչուան 450 տարին մօրուք կը թողուն եղեր, ետք սկսան ածիլել . միայն պատանիները ինչուան քըսանըմէկ տարեկան չըլլային՝ մօրուքնին չէին ածիլեր, և առջի անգամ որ կ'ածիլէին՝ չածներէն մէկուն կ'ընծայէին իրենց մօրուքը . ինչպէս Երոն կայսրը իրենը ոսկիէ ամանով կապիտոլիսի մէջ լրամազդայ նուիրեց :

Լքրիանոս կայսրը սկսաւ նորէն մօրուք թողուլ . իրեն հետ մէկտեղնաև Յոյնք և հռովմայեցիք : Երբոր մեծն կոստանդիանոս թագաւորեց,

մօրուք թողուլը վերջացաւ . Յուստինիանոսի ատեն նորէն թողուցին : Ի ոնդոքարտացւոց մէջ մեծ պատիւէ եր թաւ ու երկայն պէխ թողուլը . իսկ Դաոթացիք ու Փրանկները միայն սեխ կը թողուին, ու Վլոտվիկէն կամ Վլովիսէն ետքը՝ որ հռովմայեցւոց պատուանունովը Պատրիկ ըսուեցաւ, մօրուք թողու սովորութիւնը մտաւ նաև Դաղղիայի մէջ : Ի ուդովիկոս կրտսեր ըսուածը, և սուլրը Ի ուդովիկոս ու իրեն յաջորդները մօրուք թողուլը վերջացուցին : Փրանկիսկոս առաջինին ատենընորէն սկսան մօրուք թողուլ, որովհետեւ աս թագաւորը կզակին տակը ուռեցքի պէս բան մը ունէր, և ուզեց պակասութիւնը մօրուքով գոցել : Լնդղիայի և Խտալիայի մէջ հին ատեն ոչ միայն եկեղեցականները, հապանաև աշխարհականները մօրուք կը թողուին : Ո՞ուսաց վրայ գալով, յայտնի է թէ մեծն Պիետրոս ինչ նեղութիւն քաշեց իր տէրութէ մէջ մօրուքը վերցընելու . և ինչուան հիմա Ո՞ուսաց գեղացիները մօրուաւոր են :

Յունաց ետքի ապստամբութեան ատենները Դաղղիացւոց երիտասարդներուն մէջ նորելուք սովորութիւն մը եղաւ պզտիկ մօրուք մը թողուլը՝ իբր թէ արևելցոցնմաննելու մտքով . իսկ հիմա աւելի շատցած են մօրուաւորները հասարակ ժողովը . գետան մէջ . և Խտալացիք ու մէկքանի գաղղիասէր ազգեր՝ աս կողմանէ ալ Դաղղիացւոց կը ջանան հետեիլ :

ԱԶԴԱՄԱՐՈՒԹԻՒՆ

Կախընթաց աետրին առջի երեսը, երկրորդ սեան վերջնթեր տովին մէջ հաւած բառին տեղ կարդալու է պաշծ :